

Ապանել չԶեզը լնդ. հավանեաւ ամենա  
զօր (Եցին իւրոյ:

1868 Յ-Դ- 11 Կ. Տաթև Ե.  
Յերանցէս Պատմութէ Եւ  
Ժամանակակի.

ՃՐԵՇՔԱՆԴԻՐԵ ԵԿԱՔ

( Հարունակութիւն տես . թիւ 6 )

Վարդուռ իւր անձին համար մտացածին յասկութիւններ առել զծելի՝ բնիքինքը լուսին չը ճանաչելու հետեւ առանձին է, և Բնիքպէտ կրնայ իմաստուն կոշութիւ այն՝ որ միշտ աւելի կամ պակաս ինքվինքը խաբելու կը հետեւի. մարդկային ընկերութեան մէջ Բնիք արժէքս, Բնիք դեր է որ կը խաղամ ընկերութեան մէջ, այս հարցու մենարը պրոնկ խիստ կարեւոր են մեզ համար, և որոնց մասին արգէն գրգուռած ենք մեր անձնասիրութենէն, ուստի այս հարցու մերուն օրինաւոր պատասխանելու համար, պէտք է հանեալ պատզօրեաց մեր սրտերու մէջ անցած ները մանրախուզին կը նկատել. իւր երբ մեր սրտի ամենափաղանձնի խորչերուն կը նաև լանանք, երբ կարող կը լսանք թէ սոսորին և թէ բարձրագոյն շալթաւոյի թէ ները նկատել, և երբ աւշի ու շավ կը սարվինք հակել այն զանազան զգացում ներսուն, որոնք մեր որոշումները կը վճռեն և մեր խօսքերը կը թմելադրեն, այն ժամանակ կ'ունենանք զմարդիկի կը առ անխաղ և մեր վստահութեանը արժանաւոր կարգադրիչ մը:

¶ 15. այն մարդը որ խզէի մոռօք լը  
քններ, թող երբէք իւր ընկերը դա-  
տելու փորձ չը փորձէ անոր խօսքե-  
րան և գործքերուն նայելով. վասն  
զի այս պարագայիս մէջ իւր գատու-  
զանթիւնը անցուց անկատար, հատե-

անցի և ըստ երի ոյթին միայն եղած  
կ'ըլլաց, Այն անձը՝ որ իւր զգացմանց  
ազդիւրը առուգիւ չը ճանաչեր, Բնէց  
պէս կրնաց աւրիշներուն պրտի գաղղու-  
թիքը թափանցել, իսկ նա՝ որ ինքընն  
քը հիմնովն ճանցած է, անշուշտ  
պիտի զիշանի իւր նմանիներուն յան-  
ցանաց ներզագական գտնութիւն, կոնխուա-  
մուաբերելավ իւր անձնական տկարու-  
թեան տիւռ յիշատակը, և միանգու-  
մայն պիտի խուսէ այն պատիր գովեստ  
ներէն, զրոս մեծ ազաղակառ յօդս կը  
բարձրացնէ հանրութիւնը, վասն զի  
գիտե իսկ թէ որչափ քիչ է իրական  
արժեքն այն գործերու մէջ, զրոս կը  
գալիքն մարդիկ, և թէ որչափ կարեկ  
ցութեան արժանի են այն բազմաթիւ-  
թշուառները, զրոս աշխարհը կը գա-  
տապարուէ, Ա ասն զի յափշտակիչ պա-  
րտգաները, եռանդուս արիւնը և առ-  
տիկ պիտայքը՝ շատերուն աեղի կու-  
տան իրենց անձն խապտու մոռնալը,   
և կը մղէն զմարդ այնպիսի գործի մը,  
որոց յիշատակը ջնջելու համար մար-  
դուս բովանդակ կենաց ապաշխարու-  
թիւնը չը կրնար բաւական ըլլալ, և  
Կնձերնիս ճանչելով՝ մարդ կային  
բնութեան ճանաշումը կը բեռնանք  
և մարդկային բնութեան ճանաշմամբ  
ուրիշ մարդկանց վրայ իշխանութիւնը  
և ազգեցութիւն կրնանք ունենալ.  
Իւրաքանչիւր մարդ իշջ մը ունի  
մարդկանց վրայ ազգեցութիւն ունե-  
նալը, և այս ազգեցութիւնը թէ մեծ  
ըլլաց և թէ փոքր մեր երջանիկութեան  
կարեւոր է, վասն զի Բնէցքէս կրնանք  
ապրիլ առանց մեր նմանիներուն ոգ-  
նելու և Բնէցքէս կրնանք հասարակու-  
թեան մէջ օգտակար բան մը յառաջ  
տանիլ, եթէ չենք կրցած գէթ մեր  
ընելիք գործին համար անոր մէկ քա-  
նի անդամոց հաւանութիւնը ատա-  
նալ.

|| Արդիային բնութեան ճանօթութիւնը ստունակալը համար կարևորէ առը վիլ և թէ Բնչպէտ ոյէտը է արտեր շարժել և մեր քաղաքակիցներու մասաց մէջ տեղի դնեցած արգելքները յաղ թահարել . այն արգելքները , որոնք ծածկապէս մեր ամենէն ընսիր ձեռւ նարկութեանց դէմ կելին :

|| Նախական ճանազումը որչափ որ մեր ներկայ կենաց բարբ ընթացքն մէջ ամենակարեղն է , այնչափ ալ յաւիտենականութեան համար . և քանի որ ամեն քիփասոնէի առաջին պարտքն է յաւիտենական փառաց պապաստալիլ , ուստի և նոյն պատրաստութեան սիփազն է աշխարհիս փըրայ իւր անմահ հոգին կատարելու թեան գերագոյն բասիֆնենին հասցը նել : Տայց Բնչպէտ կրնայ այսպիսի կատարելու թեան մը հասնիլ . Եթէ անձին ճանազման առաջնին քայլափոխն ընելու անփոյթ է : Բնչպէտ կրնայ յուսալ կատարելու թեան բարձր ասափ ճանին հասնելու . հոգւոց յաւիտենական արքայութեան մէջ . (ուր պիփի մանէ իւր հոգին մարմինէն բամնուելէն վերջը) եթէ արփաբար արդի կենաց մէջ պատեհութիւնը ներածին չափ իւզ անձը բառ այնմ չը պատրաստեր , բարի + արդար և մեծ լինելով :

|| Կուրանալի ճշնարսութիւն մ'է , որ ամեն բանի սիփազ գժուարին կրւլաց . Բնչպէտ և անձին քննութիւնն ալ նոյն գժուարսութիւնը ունի . այսինքն մեր անձը քննէլին շատ անգամ կը յոդնինք և կը լքանինք , և շատ անգամ խզմտանիքն նորանոր վլըրերուն չը գչպշելու նկատմամբ դանց կրնենք և չը անմասլ կը ձևանենք , վասն զի թէ ներքին վատ կիրքերուն հրապոյը կը շացնեն աչքերնիս և թէ անձնասիրութիւնը՝ մեր թիւրութիւնները քաղաքիելով մոռաց աշքը կը կուրնցէ , ու

բննցմէտ անձերնու և ճանազումը ըմբընը նելու համար պատերազմը մը կը բացութ առջենիս , ահա այս պատերազմն է որ պիփի յարդարենիք մեր հոգւոյն ովք կարութեանց գէմ , այսինքն պիփի զապէնք մեր փառասիրութիւնը , հպարակութիւննը , մոլեկան ցոնկութիւննը և նոյնպէս և սիստկալութիւննը և բարեկութիւննը . որպէտ զի անձին ճանազութիւննը մը լուսաւ գումարութեանց կանութեան խաղող ձայնը բնել :

|| Աստի ովլ մարդ , մահկանացու կենացդ շաւզին մէջ ամենէն ոտաջ զոնէնէ , և իմասցիր թէ իբրեւ քրիստոնեայ և բանական էտէ Բնչը ընթացք պիփի ունենաս , և միւս կողմէն տե՛ս թէ վիփափներդ և զգայական բարձմանք ներդ զքեզ մուր կը մզեն , այն ատեն ծչգրիտ որոշմամբ կրնաս խզմտանացք համեմատ շարժելու և բարւոցն հետեւելու . այն ատեն կրնաս նուաճել անձնասիրութիւնդ , որչափ որ ալ ասաւ աիկ գիմամարտի քեզի գէմ :

|| Անչպէտ որ բարի կամ շար բան մը գործելէդ առաջ նոյնուցու և գործելէդ վերջը պէտք է մասնէս դու քեզ թէ Բնչու համար գործեցիր , և ինչ Բնչը պատճառներ էին զքեզ գրդալները , և լրջմտաբար թափանցէ այն գալունի պատճառներուն խորը + որոնք կրնան խիստ թափսւն ըլլուլ : || Եթէ առանց հասուն մոսածութեան և առանց հանդարտութիւնն ուկւոց գիպուածով գործեցիր , հարցուր դու քեզի թէ գործելու ժամանակ Բնչը զգացմաննեներ սիրաբու յուզեցին և թէ այն զգացմաննենեներն ոււակից յառաջ եկան . վերջապէտ կրքերուդ տեղի տալով գործելովդ՝ շնուասացուցիր արդեօք զքեզ այն մորդոց առջև , որոնք մինչեւ այն կեր մեծ համարում ունէին վրադ և երբէք չ'էին տեսած զքեզ այնքան ար-

կարամիտ և գիւղազաղթ . Ուրեմն ինչ  
է պատճառը որ այս գէպքին մէջ և  
ուրիշ շատ պարագաներու մէջ ըստ  
ծիր և ըրածիր վրաց շատ անդամ՝ կը  
գժուիմիս և պինէ յանձնապատահու-

թեանդ խիսկան շարժամիթը , որով  
խիստ շատ անդամ սխալման մէջ կիս-  
նաս , ոչ ապաքէն քողորկուած մնա-  
պարծութիր է , որ գքեղ կարօղութե-  
նէ գրադր գործերու մէջ մզելով հան-  
րութեան առջեւ կը խայառառակիտ .  
կամ գոռողութիւնդ է զօր թէպէտ  
և չունիմի կըսես , ասկայն անոր գերի  
եղած ես , և վերջապէս քու մոշչչ և  
անյագ մարմնապաշտութիւնդ է , որ  
պատճառ կըլց բոլոր բարի յատկու-  
թիւններդ հեղձուցանելու :

Արդ՝ եթէ ճշմարտութիւնը նր ձան-  
չելու համար չերմ փափաքալ մը սրախիք  
խորերը ինաս՝ անշուշտ զանազան ըզ  
գացմանցդ ձշմարիտ աղքիւրները մեր-  
կապարանոց պիտի հանդիսանան քեզ .  
և եթէ այն աղքիւրները գունելիդ  
վերը տակաւին կը վարագուրես , կառ-  
կածելով որ հանրութեան առջեւը պա-  
ախւդ կ'աղարսոի . այն ատեն անձնաս-  
պան մը կըլլասավան զի մանկանացուոց  
գիտութենէն ծոծիկելու նպատակա-  
ձարակիչ վերը մը սակուով ու ծիրանի  
ով ծածկելն աղէկ է , թէ անոր բժրչ-  
կուելուն հսկատար ըլլազն , այն վերըը  
որ մարմինդ պիտի սպառէ . Ի՞նչ ար-  
ժեք կընայ ունենայ մարդկանց քեղ-  
տուած յարկն ու պատիւր , քանի որ  
դու ինքնին անորմանութիւնդ ըս-  
կագաս . և քաջ համոզուած ես որ մար-  
դիկ այդ մեծաբանքը քեղ չը պիտի տա-  
յին եթէ ձանաշչին զքեղ այնպէս՝  
ինչպէս դու կը ձանաշչս զքեղ .  
Ուրեմն պէտք համոզուիս որ իրօք  
կատարելութիւնէ զուրկ ես , քանի որ  
ու զիզ քննութեամբ զգացմանդ և  
գործոցդ մէջ զքեղ յանցաւոր կը դա-

տես և անարժան մ. ծարանաց . նա  
մանաւանդ Վասուածոյ ըլ խորուիլին  
ալ կը զգաս որ ծածկագէտն է և կը  
անենայ այն ախտերը զորս չ'ես ուղեր  
մորդել քու ահաձէդ .

### Հարուանիկէ

Յ. Ս. Կետօնիւրաման :

ԲԱՆ ՏԱՐԱԳԻՐ ԱՐԴԻԿՈՅ ԱՅ. ԱՐԴԵԿԱՐՈՅ  
ՍԱՀ ԱՅ :

Ընդէր , Միի , գալաց հետէ .  
՚ի խոր թախիծ կաս համակեալ ,  
Վհ , երբ արդէօք գալման վշտայդ  
տացեն Երկինք գթամիկեալ :

Եթէ հնար ինչ իցէ քեղ .

անպատրուակ , մի պատ ՚ի պատ .

Վրա , ժըսեմ անձուկ ՚ի սիրս ,  
թշուառ սորիս քո խանդակաթ :  
Բաւ է քեղ , ո՞հ , մի բարդ . ՚ի բարդ  
կուտէր զհոգ քո ՚ի գլուխ :

Բանգի քնառ ոչ ժումէ սիրս ,  
հանէ թառաչ զերթ հրաբա զիս :

Արդ՝ մի գլար , մայր իմ Միի ,  
ահա մերձիմ ՚ի դուրս շիրմին :

Տուր ինձ իրախոյս գթուտ սիրսվ ,  
և զերծո զիս յալեաց վհավին :

Վհ , մի գուցէ տարածամ արդ՝  
գահավիմեալ լքանիցիմ :

Չե ուրսի լուր կենդանութեանդ  
հնչեալ բացուատ ՚ի յունինի իմ :

— Վհ , ես լքեալ Միի զիսպոգ  
այլ կարիցեմ ժու ժալ երբէք

Յոգունց վհապա , որ օր քանի զօր  
սիրս իմ աւնեն սաստիկ բեկի բեկ :

Բարձաւ իմ թագ , բարձաւ իմ գահ ,  
բարձաւ վեհ փառքս խապաւ ըս-

պուս ,  
— Ամին ՚ի յարև տապալեցան

պարիսաքք և շնչիս ամբակուուք :

Օհազար և մի Եկեղեցիս ,  
հանդերձ կահիւրն ընաշխարհիկ